



# ԲՐՈՅՆԿԱՆ, ՌԻՍՈՒՄՆԵԿԱՆ, ԱՐՈՒԵՍԳԻՏՈՒԿԱՆ

Ե. ՅԱՐԻ 1891	Տարեկան 10 ֆր. ոսկի — 4 դր.: Հեղամանայ՝ 6 ֆր. ոսկի — 2 դր. 50 կպ.: Մեկ թիւ կարժե 1 ֆր. — 50 կպ.:	ԹԻՒ 1 ՅՈՒՆԻՍԻՐ
--------------	--	----------------

## ՈՐՍՈՒՄՆԵԿԱՆ

### ՏՆՏԵՍՈՒԿԱՆ

#### ԿՈՍՏԱՆԳՆԻՍՊՈԼԻՍ

ԵՒ  
Տ Փ Ղ Ի Ս

2/27



Պատճառների եւ Ռուսաստանի մէջ գլխաւորաբար բաժանուած է այսօր Հայն: Կ. Պոլիս ու Տփղիս Հայոց մտաւորական եւ սնտեսական կենդրոններն են ըմբռնուած:

Հատ քիւերը կան որ այս շքիւնան: Բայց իմ կարծեք, եթէ այս իրողութիւնը ճիշդ է Կ. Պոլիս կամ Տաճկահայոց համար, ոչ նշնչափ ճիշդ է Տփղիսի համար: Կ. Պոլիս ամենայն մասամբ Տաճկահայոց մտաւորական կենդրոնն է: Գրագէտ, ուսուցիչ, ուսումնական, բոլորը հաւաքուած են ի Կ. Պոլիս, եւ բուն Հայաբնակ գաւառները՝ գրեթէ ոչինչ կայ այն մտաւոր յոյժերէն: Այս վիճակը Տեսուանք է Կենտրոնացման (centralisation), որ մի սկզբը շրջափ, օրինաւոր իրողութեան եւ հաստատուն գրութեան ձեւ է առած առհասարակ տաճկա-

նակ Հայոց մէջ: Այս սկզբունքն, այս գրութիւնն է որ այնչափ յետաձգած է Տաճկաստանի գաւառացւոց մտաւոր յարազարգումը: Պոլսոյ մէջ խմբուած՝ մեր եկեղեցական եւ աշխարհական ուսումնականները՝ միայն այս քաղաքին, այսինքն՝ Պոլսոյ հայ հասարակութեան, կամ շատ շատ՝ պոլսաբնակ քանի մի գաւառացիներու զարգացման ոյժ կու տան. եւ աւելցակները, սեղանի փշաւիքը միայն կ'ուղարկուին այն տեղերն՝ ուր համեմատաբար շատ աւելի մեծ կարօտութիւն կայ նոյն յոյժերուն:

Հատ պատճառներ կան իրաց այս վիճակին, զորոնք աւելորդ է մի առ մի յիշատակել: Պարագայից բերմամբ՝ Տաճկահայոց համար Կ. Պոլիսն այն է, ինչ որ մենք նկարագրեցինք: Բայց ցաւալին այն է՝ որ կենդրոնացման գրութիւնն զեռ հաշտ աչքը կը դիտեն Կ. Պոլսեցիք, մանաւանդ պաշտօնական մարմինները. (բացառութիւններն զգալի թիւ չեն կազմեր.) ուր որ Տփղիսի մէջ միշտ մեծ զայրոյթ կ'ազդէ այս դաղափարը: Մտաւոր յոյժերու ի Տփղիս հաւաքումը սարսափով կը տեսնեն այստեղ, եւ ամենանգամ որ « Ինտելլեկտ » մի կու գայ ի Տփղիս բնակելու, հայ մամուլն ահագին աղմուկ կը յարուցանէ: Ամեն մի նոյնօրինակ դէպք՝ գաւառաց նկատմամբ կողպուտ կը համարի: Երկիր մ'ընդհանուր ժողովրդական զարգացմանն սկզբունքը փրկարար միջոց է: Գաւառական քաղաքներու մէջ տեսակ մի մտաւորական գործունէութեան

կազմակերպութիւնն անհրաժեշտ է գաւառաց մասնակի յառաջադիմութեանն համար, եւ այս մասնակիներէն կազմուած հաւաքական յոյժն է որ ընդհանուր զարգացում յառաջ կը բերէ: Ընդ հակառակն կենդանացման գրութիւնը գաւառաց ջլատիւն է, կրծող որդն է, որ զանոնք միշտ սկսել, միշտ կազ կը թողու, եւ ամէն զեպքի մէջ կրաւորական դեր կատարելու կ'ենթարկէ:

Այս գրութեան՝ նոյն իսկ քաջ կրթեալ երկիրներու մէջ զգալն է ազդեցութիւնը, թող թէ մեջ նման կիսակրթ ազգի: Գաղղիա, օրինակի համար, իւր բոլոր հոգն ամփոփած, իւր բոլոր մտածութեանց առարկայ է գրած իւր մայրաքաղաքն՝ զՓարիզ: Բովանգակ Գաղղիա կենդանացած է Փարիզի մէջ: Ամբողջ երկիրը մայրաքաղաքին մտաւոր ուժոյն ներքեւ է: Ոչ այսպէս ի Գերմանիա: Գերմանիոյ գաւառական, նահանգական քաղաքներն Բերլինէն չեն սպասել իրենց պատգամները՝ քաղաքակրթութեան մասին: — Այս վիճակի հետեւանքն այն է՝ որ այսօր, ինչպէս յայտնի է, ժողովրդական կրթութիւնը շատ աւելի ընդարձակ հիման վրայ է հաստատուած, շատ աւելի զօրեղ է ի Գերմանիա, քան ի Գաղղիա: — Ձերքին գաղղիական գերմանական պատերազմին մէջ, ասին հմուտ մարզիկ՝ յալուսթիւնը խուրդարայն կ'ընտելանէ Կրթութիւնը:

Անշուշտ ծիծաղելի պիտի լինէր՝ այս օրինակն հանդիսացնել իբրեւ պատկեր Վաւկասեան եւ Տաճկաբնակ Հայոց, եթէ նկատել ուզէինք առաջիններն քաղաքակրթութեան վերին աստիճանին վրայ, իսկ միւսները դեռ սանդուղքին նոր մտեցած: Բայց միշտ ճիշդ կը մնայ սա համեմատութիւնը՝ թէ Տաճկահայք, արդէն Գաղղիոյ աշակերտեալք, Գաղղիացոց նման՝ միայն իրենց Կ. Պոլսն ունին, ուր որ Ռուսահայոց բոլ Տիֆլիս չէ միայն՝ որ մտաւոր յոյժ կը խմբէ իւր մէջ: Տիֆլիսի գաւառաց մէջ մտաւոր շատ աւելի յոյժ կայ, քան Կ. Պոլսոյ գաւառաց: Տաճկահայոց մէջ Կ. Պոլսն զատ միայն Ձմիւռնիա է, որ կենդանութեան նշաններ ցոյց կու տայ, իսկ միւս քաղաքները մտաւորապէս անշարժ վիճակի մէջ են: Ընդ հակառակն այստեղ իրենն բոլորովին ուրիշ կերպարանք ունին: Մտկուայէ եւ Պետերբուրգէ վրայ, — ուր բազմաթիւ են հայ ուսանողք իրենց ընկերակցութիւններովն, եւ իրենց սեպհական հրատարակութիւններովը, ուր կը բնակին հայ գրագէտներ եւ կը դասախօսեն հայ պրոֆեսորներ, — կան՝ Բաբու, (որ ազգային ինչպէս նաեւ առեւտրական տեսակետով՝ կը գերազանցէ

Ձմիւռնիա եւ մասամբ զնոյն իսկ Տիֆլիս) Երեւան՝ որ ունեցաւ իւր քաղաքական, առողջապահական եւ մանկավարժական թերթերն: Ըրուշայ, Գանձակ, Ախալցխա, Կախիջեան, Աղեքսանդրապոլ, Արմաւիր եւ այն, որոնց եւ նոյն իսկ հասարակ գիւղերուն մէջ, (ինչպէս են Ագուլիս, Ըրուշայէր, Գորիս, Մեղրի եւ այլն) պակաս չեն բարձրագոյն եւ միջնակարգ ուսում ստացած անձինք, բայց մանաւանդ կայ այնպիսի երիտասարդութիւն, որ վտառուուն ուղով միշտ կը յառաջադիմէ, եւ Ռուսահայ հասարակութեան ընտրելագոյն մասը կը կազմէ: Ռուսահայոց մէջ գաւառացի շըրանն է՝ որ բարոյական յոյժ կը գոյացնէ: Գաւառացիք են՝ որ կը հոգան բոլոր ազգային պէտքերը, թէ տեղականն եւ թէ այլրոնաւ է որ կը պահպանէ կենդանութեան յատկացուցիչ տարբեր, լեզու, մամուլ, զպրոց եւն: Տիֆլիս, այն Տիֆլիսն որ Ռուսահայոց “Ինտելլիգենցիա” է, ուսեալ գասուն կենդանուր կը համարուի, իւր տարբերը գաւառներէն կ'առնու: Ինչ որ կը գործուի Տիֆլիսի մէջ՝ ազգային, հասարակական, գրական, մտաւոր եւ նոյն իսկ առեւտրական շըրաններու մէջ, այնտեղ հաստատ կամ անցաւոր կերպով բնակող գաւառացիներու ձեռք է մատի զբայ կարելի է համարել այն բուն Տիֆլիսեցի Հայերն, որոնք մասն աշխարհն սոյն գործուելութեան մէջ: Այս պարագայն՝ խորութեանց առիթ կու տայ երկուքին մէջ, որ երբեմն իսլ պայքարի կը փոխուի: Տիֆլիսեցոյ համար գաւառացին ուշադրութեան առարկայ, ստակալի մրցակից եւ մեծագոյն յոյժն է. ուր որ Կ. Պոլսեցոյ համար գաւառացին ինչ որ ալ լինի՝ միշտ Կրեւոյ է. (իրբեւ quantite négligeable) եւ ուրիշ ոչինչ: Կրեւոյ բարձրագոյնք գրեթէ ստեսակ մի արհամարհական ժպիտով կը հնչեն, իբր թէ այդ մայրաքաղաքացեաց ոչ շատ հեռաւոր նախնիքն ալ նոյն Կրեւոյնն է չեն եղած:

Այս է Կ. Պոլսոյ եւ Տիֆլիսի յայսմ մասին իրարմէ տարբերութիւնը:

Իբաց այս վիճակին զօրեղագոյն սպաջոցը կը տեսնելք երկու կողման թերթերուն գաւառական թղթակցութեանցը մէջ: Կ. Պոլսոյ հայ թերթերուն մէջ հաղիւ առույններու նման կ'երեւան, եւ այն ալ դեռ վերջին տարիներս, գաւառական նամակներ՝ հեռու միակողմանի անուկ են անկապ բովանդակութենէ. որ բնականաբար գորոշներուն մտաւոր անգարգացեալ վիճակին նշան է: Այս թղթակցութեանց մէջ շատ հազուադէպ են այնպիսիք, որոնք երկրին արեւտեսական եւ հասարակական յոյժերու զարգա-

ցուցն ունենան ի նկատի, եւ բայ ի մասնաւոր, տեղական նշանակութիւն ունենալէ՛ ընդհանրին բուն հասարակական հետաքրքրութիւնը շարժեն: Եւ այս ամէնն անկէ յառաջ կու գայ՝ որ տաճկահայ գաւառները հետու են, զուրկ են փոքր ի շատէ կրթութեան ու զարգացած դասակարգէ: Ընդ հակառակն Տփղիսի թերթերուն մէջ երեւցած գաւառական թղթակցութիւններն յայտնապէս կը ցոյցանեն այն ինքնին քննող ու դատող ոգին եւ իւր շուրջը դիտելու ընդունակ միտքն՝ որ կայ եւ կը գործէ գաւառական տարեր մէջ, միեւնոյ՛ գայն միշտ դէպ ի զարգացումն, դէպ ի անհասական եւ հասարակական ինքնաճանաչութիւն: Այս ամէնայն անշուշտ կատարեալ չէ՛ դեռ. բայց երբ համեմատութեան գննիք երկու կողմը, տարբերութիւնը շատ բացայայտ կերպով յերեւան կ'իջէ:

Ռուսահայք այժմ ինչպէս նիւթապէս՝ նոյնպէս եւ մտաւորապէս՝ աւելի հասունացած, աւելի լաւ վիճակ ունին, որուն գլխաւոր պատճառներէն մէկն ալ այն է, որ Վաւկասիա՝ ամենայն ինչ Տփղիսէն չի սպասեր, ինչպէս միւս հայաքանակ գաւառներն ի Վ.Պոլսէ: Վաւկասիոյ գաւառները թէ՛նք սակաւթիւն, թէ՛նք ոչ կատարելապէս զարգացեալ՝ բայց ունին իրենց յատուկ տեղական ցոյժերը: Այսու հանգերձ՝ Ռուսահայ (Տփղիսի) մամուլն անգագար կը բողբէ՛ թէ գաւառները զուրկ կը մնան «Կուլտիւրայ» անդամներէ, եւ թէ սորա պէտք են իրենց գործունէութեան աստղապէզ ընտրել գաւառները: Այս դրութեան մէջ, ի՞նչ լեզու պիտի գործածէ, ի՞նչ պիտի անէ Վ.Պոլսոյ մամուլը տաճկական գաւառաց նկատմամբ, որոնք ինչպէս վերին խօսեցանք, շատ աւելի թշուառ վիճակի մէջ են մտաւորապէս:

Ռուսահայոց այս առաւելութիւնը հետեւանք եւ ուղղակի, բայց ի արտաքին պատճառներէ, նոցա առած եւ առած ժողովրդական կրթութեան: Եթէ բաղդատութեանց բերնիք երկու կողմն ծխական, ժողովրդական դպրոցները, յայտնի որ անանու՛ր որ Ռուսահայոց ուսումնաբաններն՝ ծխական եւ թեմական աւելի բարձր են այնու, որ համեմատաբար աւելի դրական ուսում կ'աւանդեն, ազայոց աւելի յարմար եւ աւելի հիմնաւոր գիտելիքներ կ'ուսուցանեն: Վաւկասիոյ Հայոց ազգային դպրոցներուն մէջ, աշակերտք եւ աշակերտուհիք կ'ուսուցանեն գիտութեան ընդհանուր սկզբունքն, սկսելով իրենց ծանօթ տեղոյն կամ առարկային գիտութենէն եւ յառաջանալով մինչեւ աւելի բարձր, աւելի

հետաւորն՝ աստիճանաբար: Այս կերպ դրական կրթութիւնը մտաց մէջ կը տպաւորուի եւ հաստատուն կը մնայ, որով եւ նոցա ընդունակ կը լինին ինքնուրոյն դատելու, սեպհական դիտողութիւններ եւ քննութիւններ կատարելու, եւ իրենց ուսումը գործնական կենաց մէջ արժեքներն ու Ռուսահայք՝ այս իրենց ազգային, ժողովրդական կրթութեան մէջ մէկ գլխաւոր պակասութիւն ունին, որ շատ բուռն կերպով երեւան կ'իջէ: Կուքա չգիտեն ոչ միայն որեւէ եւրոպական լեզու (բայ ի գաղղիերէնի ստուերանման ուսմանէն, որ կ'աւանդուի ճեմարանի եւ քանի մի թեմական դպրանոցներու մէջ) այլ եւ յետին աստիճան տկար են տեղական լեզուին, ուսուերէնի մէջ: Ռուսաց լեզուին հմտութիւնը շատ թերի է Վաւկասիոյ Հայոց քով, ինչպէս շատ առիթներու մէջ նկատած եմ: Ի բաց առեալ այնպիսիներն՝ որ ուսական արքունի դպրոցներու, եւ յատկապէս գիւմասիոններու եւ մուսուլմանութեան մէջ են առած իրենց կրթութիւնը, այսինքն ուսուերէնի վրայ դաս առած են. միւս տեղական ուսումնաւարտներու մէջ հազուադէպ են այնպիսիներն, որոնք կատարյան քանի մի սող ուղիղ շարագրել ուսուերէն լեզուով են ոճով: Իսկ հասարակ ժողովրդական ոչ թէ՛ գրած՝ այլ նոյն իսկ խօսած ուսուերէնն ստուգիւ շատ խղճալի է: Ռուսերէնը Վաւկասիոյ մէջ ոչ միայն դեռ տարածուած չէ, արմատացած չէ, այլ նաեւ կան յետընկալ գիւղեր ու քաղաքներ, որոնք մէջ նորա գործածութիւնն ընդհանրացած չէ եւ ոչ մտացում, ոչ ընտանական շրջանի մէջ եւ ոչ արտաքոյ: Այս կողմէն՝ բոլորովին տարբեր են Տաճկահայք, որ իրենց պետական լեզուն աւելի լաւ կամ աւելի շատ կը խօսին, քան մայրենի լեզուն: Եթէ այս առաւելութիւնն մի է՝ Տաճկահայք ասով կարող են պարծիլ:

Ինչ որ մեզ այստեղ պիտի առարկուի անշուշտ՝ մեզ ինքնին կը խտտողաննիք. այսինքն՝ սորա գլխաւոր պատճառն այն է, որ Վաւկասիոյ վրայ Ռուսաց կատարեալ տիրապետութիւնը դեռ աստեակ տարիներ միայն կը հաշուի, ուր որ տաճկաբանակ Հայոց մէջ թըրքական դարերու շարունակութիւնն ունի: Բայց կայ ուրիշ կէտ մ'ալ: Պիտի զարմանայ՝ արդեօք տաճկահայ ընթերցողն՝ եթէ մինչեւ անգամ ասեմ որ Վաւկասիոյ հասարակ ժողովրդեան մեծ մասնն ուսուերէնը չէ աւելի սովորական օտար լեզուն, այլ գործնալ թըրքերէնը: Այս այսպէս է. եւ պատճառն յայտնի է: Վաւկասիոյ մէջ ալ Հայերը մեծաւ մասամբ թըրքաց մէջ, թըրքաց դրա-

ցութեամբ կ'ապրին. թող որ մեծ բազմութիւն մ'ալ Տաճկաստանէն գաղթած եկած է, որոնք թրքերէնի Տմութիւնն իրենց հետ են բերած, եւ իրենց դրացեաց հետ շարունակ գործածութեամբ կը պահեն միշտ: Բայց սակէ՛ Կաւկասիոյ մէջ Ռուսաց պետական ժողովրդական զարդոները հազեւ քառորդ գարու գոյութիւն ունին: Այս վեճակն հարկաւ շատ երկար ժամանակ պիտի շտուէ. վասն զի ռուսերէնի Տմութիւնը դարդաց յաւեմամբ՝ հակադրաբար յառաջ կ'երթայ: Այս պարդոնները թէեւ տարինեւ երկար շարք չունին իրենց ետեւն, այսու ամենայնու բաւական ստուար թիւ կը կազմեն: Վերջին 25 տարուայ միջոցին Ռուսերն այստեղ 880 ուսումնարան բացած են, որոնց մէջ համեմատաբար աշակերտելոց մեծագոյն մասը Հայ են: Ասոնցմէ զատ՝ բուն հայկական ժողովրդական ուսումնարանաց թիւն ալ 250ը կ'ունցի. եւ այս վերջիններուս մէջ պարտաւորեալ է ռուսերէնի ուսումն. 1885ի փետրուարի օրինաց համեմատ:

Պետական լեզուի գիտութեան տարածումը գոհացուցիչ եւ անհրաժեշտ է. նորա թերի կողմն այն է միայն, որ շատերու համար հայերէնի տեղն սկսած է բռնել, ոչ միայն դուրսն՝ այլ նաեւ ընտանեկան շրջանին մէջ: Այս մասին՝ գաւառները մեղադրելի չեն. բայց Տփղիս զերծ չի կրնար պահուիլ այս մեղադրանքէն, Կ. Պոլիս եւս առաւել: Տփղիսի մէջ գաւառական տարրը, ինչպիսի բարձր դիրք ալ գրաւած լինի պաշտօնական կամ առեւտրական շրջանի մէջ, միշտ անազարտ կը պահէ իւր մայրենի լեզուն, գրական կամ գաւառական: Բայց նոյնը չի կրնար ասուիլ բուն Տփղիսեացոց համար: Գարեբէ ի վեր Վրաց շրջանի մէջ ապրած, կատարելապէս կամ գրեթէ իւրացուցիւր են սոքա Վրաց բարբն ու վարբը, սովորութիւններն ու լեզուն: Տփղիսեցի Հայը Վրացիէն երկու բանով միայն կը զանազանի. իւր հայկական դիմաց գծագրութեամբն եւ իւր կեղեցեւոր, գուցէ գործնական կենաց ասպարէզին վրայ ալ փոքր ինչ պահած լինի գեղ հայկական գործունէութեան ոգին՝ Վրաց անշարժութեանն եւ անջան անդորր կենացն դիմաց: Տփղիսեցի Հայն իւր մայրենի լեզուն Բուլղարի չէ մոռցած երբեք, բայց փոխանակած է վրացերէնի հետ, այս վերջինը գործածական, սովորական լեզու առնով իրեն, ինչպէս է ի Կ. Պոլիս տաճկերէնը: Այս կերպով ալ՝ տփղիսեան գաւառաբարբառը, զոր գրի առած եւ նորա ապագայ պահպանութեանը նպաստած է բուն Տփղիսեցի Պր. Գարբիէլ Սունդուկեան, մեր ծանօթ թա-

սերագիրը՝ շատ բան ունի իւր մէջ վրացի՛ թէ բառ եւ թէ ոճ: Պ. Սունդուկեան՝ բոտ վկայութեան Մշակի՛ բնիկ Տփղիսեացոց մէջ միակ ծանօթ եղածն է գրական ասպարէզի վրայ: Ռուսացայտ միւս բոլոր ծանօթ եւ նորեկ գրագէտները գաւառացիք են. գաւառացիք են մեծա մասամբ նաեւ անտեսական ուժոյ տէր Հայերը: Կ. Պոլիս ալ այս մասին, փոքր զանազանութեամբ, նոյն դրից մէջ է, ուր գրամական նաեւ գրական ոյժը գաւառներէն գաղթողներն են գրաւած մեծա մասամբ. միայն թէ Կ. Պոլսոյ այս գաւառացիք աւելի հին են իրենց բնակութեամբն ի Կ. Պոլիս՝ քան Տփղիսիները:

Վերջին տարիներս Տփղիսի Հայոց վերոյիշեալ վիճակն սկսած է յայտնի եւ զգալի կերպով բարեփոխիլ, ինչպէս նաեւ Կ. Պոլսոյ մէջ ալ: Նոր երիտասարդութիւնը ժամանակակից պահանջմանց ազդեցութեան տակ, ամօթ կը համարի իւր ազգային լեզուն փոխուել, բայց ոչ թէ սեփեւ: Փորձուած է դիրք ունեցող եւ զարգացեալ համարուող Հայու մ'ընտանեաց մէջ վրացերէնն այժմ միայն ծառաներու հետ խօսելու համար է պահուած, (վասն զի ծառաները գրեթէ ամէնը Վրացի են,) եւ իբրեւ ընտանեկան սովորական լեզու ռուսերէնն է տիրած:

Այժմ ի Տփղիս, ռուսերէնն «Բուլղարի» յիշի համար այն է ինչ որ է Կ. Պոլիս, «Քրասնոբերէ»:

Կ. Պոլիս եւ Տփղիս իբրեւ մտաւոր ոյժերու կենդան համեմատութեան բերելէն ետքը, հարկաւոր կը համարիմ նաեւ նոցա անտեսական ուժոյն վրայ խօսիլ, որ նոյնպէս, եւ գուցէ այժմեան նիւթական շահուց մրցման դարուս մէջ, աւելի ալ կարեւոր է:

Արդէն Հռոդիտի անցեալ Սեպտ. ի համարին մէջ ես ցնջ տուած էի Հայ հասարակութեան յոյժն ու ազդեցութիւնն ի Տփղիս՝ որ հետզհետեւ աճելու ալ հետ է: Այս սոյժը նոյն հասարակութիւնը պարտական է մասնաւոր իւր խմբովն գործելու խելացի եղանակին, որուն առջեւ մասնաւորաց յոյժը կատարելապէս անզօր կը մնան մրցութեան:

Կ. Պոլսոյ հայ գրամատեսարք մինչև այսօր չհասկացան իրենց յոյժ խմբելով միասին գործելու օգուտները, չկրցան եւ ոչ մի մեծ եւ կարեւոր ընկերակցութեամբ իրենց դրամագրութիւններու յոյժն աւելցնել. ասպարէզը թողած են կատարելապէս Հրեայ, Յոյն եւ Եւրոպացի

՝ Հռոդիտ Սեպտեմբ, 1888, Թ. 7, 8:

գրամատեարաց Կ. Պոլսոյ գրամատանց եւ ոչ մեկուն մէջ Հայոց խումբ մի կայ մասնակցող : Պետական Բանկը (Banque Impériale Ottomane) ի բաց առնելով, որ եւրոպական Տիմարկոթիւն է, միւս մասնաւոր գրամատներէն (ինչպէս Société Générale Ottomane, Banque de Constantinople եւ այլն), եւ ոչ մին Հայոց գրամագրուներով Տիմուած է : Բայ մի կարեւոր ընդարձակ գործողութեան ձեռնարկու եղած են երբեք Կ. Պոլսոյ Հայք, եւ ոչ մի նշանաւոր առեւտրական ընկերութիւն կազմած : Իբարու անվտանգութիւնն է պատճառ՝ թէ ընկերական, հասարական գործունէութեան ոգւոյ պակասութիւնը բաց սա ստոյգ է՝ թէ Կ. Պոլսոյ Հայ գրամատեարքն, որոնց երեւմտական (financier) շփոք ոչ նուազ, այլ շատ աւելի է քան Տիմարի Հայոց գրամագրուները, անկարող գտնուած են համախումբ գործելով, քորոյն Տրապարակին վրայ իրենց գրամի ուժոյն հաւասար աղբեցութիւն ձեռք բերելու : Կոյն իսկ մասնաւոր գրամատներ ալ Կ. Պոլսոյ Հայք համեմատաբար չունին այնչափ որչափ Տիմարեցիք : Յաւանք է տեսնել անշուշտ, որ 200.000 հոգւոյ ահագին բազմութիւնը՝ տնտեսական տեսակետով չէ ստացած այն դիրքն Կ. Պոլսոյ Տրապարակին վրայ, ինչ որ իրօք կարելի էր, եթէ նոքա կազմէին կարեւոր ընկերութիւններ եւ սովորէին հաւաքական յոժով գործել : Հարկաւոր է արդեօք կրկնել հոս այն տարրական սկզբունքն՝ թէ ուր որ մասնաւոր անհատից յոժն անզօր է եւ սկաթ, հոն բազմութիւն անհասնելու միացեալ յոժն է յաղմանակող :

Տիմարի մէջ, ինչպէս արդէն յիշած եմ, գրամական շփոք գրեթէ բացարձակապէս Հայոց ձեռքն է : Այստեղի երեք գրամատներն ալ Աւետարանի Բանկ, Փոփոքորսի Աւրիք ընկերութիւնն եւ Քաղաքային ինքնաշարժ ընկերութիւն՝ Տիմուած են Հայոց գրամագրուներով, եւ նոցա վարչունքիւնը Հայոց ձեռքն է : Այս երեք գրամատներէն զատ՝ կայ նաեւ « Կայսերական Պետական բանկի բաժինն », որ անշուշտ գլխաւոր տեղին կը գրաւէ, եւ « Ազնուականաց կալուածական բանկը », որ ազնուականներու կալուածներն գրաւ առնելով փոխ գրած կու տայ : Բրովհետեւ Տիմարի մէջ

Հայ ազնուականները սակաւաթիւ են համեմատութեամբ Վաչոյ (որոնց Ռաւադներն ստուար խումբ մի կը կազմեն ընդ ամենը մէկ միլիոն Վրացի ժողովրդեան մէջ) ուստի այս վերջին Բանկը՝ կարելի է « Վրաց Բանկ, համարից, բայց » իր կանոնադրութեան համաձայն եւ ոչ մի առեւտրական եւ շահագիտական ձեռնարկութեանց իրաւունք ունի մասնակցելու :

Տիմարի մէջ կան նաեւ երեք առանձնական Բանկային գրասենտներ (comptoir de banque), որոնց երեքն ալ Հայոց են. Չիքոֆեմոն, որ մասնաւորապէս Տիմարի ամենամեծ կալուածատէրն է, Խոֆեմոն եւ Ելբորտ էս ընկ. եւ Պրոքրոֆեմոն Շաֆապրոֆեմոն : —

Տիմարի վաճառականութիւնն եւս մեծաւ մասամբ Հայոց ձեռքն է, որուն արդիւնքն է անշուշտ, որ գրամագրուին եւ անշարժ կալուածաց մի նշանաւոր մասը նոցա կը վերաբերի : Ես չունիմ վիճակագրական տեղեկութիւն՝ թէ քանի՛ Հայ վաճառական ունի Կ. Պոլսոյ, բայց պաշտօնական տեղեկութեանց համեմատ՝ Տիմարի մէջ 49 վաճառականը կան առաջին եւ երկրորդ կարգի (1<sup>ա</sup> և 2<sup>ա</sup> разрядъ) որոնց 30ը Հայ են, իսկ մնացածներն եւրոպացի, ուստ, վրացի, հրեայ, եւ այլն : Եւմ հաշուար մանր առեւտրականներ, որոնք երրորդ կարգի են : Եթէ Հայ մասնաւորութեան դերերը այս թիւի Կ. Պոլսոյ համեմատականաց գումարին հետ, ակներեւ է Տիմարեցոց առեւտրութիւնն, որ կը համեմատի ուղիղ՝ 1 առ 4 : — Կ. Պոլսոյ 200.000 Հայ, իսկ Տիմար 45 — 50.000 :

Այսչափս առ այժմ :  
 Բաթում : Կ. ՏԻՄԱՐԻՆՍ



**Ս Ս Յ Ե Ն Ա Գ Ր Ա Վ Ա Ն**

**Ս Յ Ց Ց Ե Ն Ա Վ Լ Ի Ս Պ Ե Ն Ե Ն Ե Ն (Pseudo-Callisthenes)**  
 Ա Ր Ա Ռ Ա Ց Ա Չ Բ Ե Ն Ե Ն Ի Ր Ա Ս Ա Ր Ի Ն Ե Ն Ե Ն Ի Ր Ա Ր Ի Ն Ե Ն

1.

Մտոյն-կոյոյթնենայ գիրքն ընդհանրապէս :  
 Հայոց հին մատենագրութիւնն՝ յանձնակ միտո՞ թարգմանութեան մատենագրութիւն է, որ սակաւ ժամանակի մէջ այնչափ զօրծ յառաջ բերած է, եւ այնչափ բազմաթիւ գրոց մեծերը Հայ լեզուաւ ամբարած, որ զարմանալի չէ թաղուած խորքերէն հետզհետէ նոր գրոց լայն էլիքը : Սակայն այս թարգմանութեան որդին իւր գործունէութեան շրջանը շատ սուր դժբերով ահամանած է. այն է՝

1 Այս մտի իմ կարող լուս անցնիլ այն եզրակն յեղաշրջութիւնն որ սենայ « Որոքոքից » մէկ Օսթրիական Բանկայի անուան կիսամտմբ որ զարձած եղած էր « Արտանալի Բանկ », Պատմական այն է որ « աստամանկիկ » Տիմարի նախ անուար փոխեր առած առեւտրէնէն, ուր կ'ըստի ՕՏՏՈՒՆՈՒՄԻ (կը գրուի օսթմանիկ եւ կը հչուի փոքից արտամանկիկ) (կը գրուի օսթմանիկ) (Ռուսերէնի անհետ առեւտրական Հայ զբաղեաններն եթէ տաւոց զար յոյճնէի՞ չէին կարող իմանալ թէ « Արտանալի Բանկ » իրենց Օսթրիական Բանկն է :